

ՊԱՐԳԵՒԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

ԳԱՂԿԵՂՈՆԻ ՄԻՒԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԷՋ



Արևելեան պատգամաւորք (Levant Herald) այս առօթիւ կը զրէ հետևեալ յօդուածք, յ17 յուլիսի:

« Վենետիկան Միխթարեանց վարժարանի մէջ ի 44 յուլիսի կասարուեցաւ պարզեաբաշխութեան վարժարանին բարձրացիտակի պարտէզը զարդարուած յոյժ վայելչապէս և բաղմաթիւ գորգերով, լի էր խուռն և մեծարյանդիսականօր»:

« Գերերջանիկ աէր Ազարեան պատրիարք մտաւ ի պարտէզն ի ձայն Համբարէ քայլերգին՝ զոր կը գեղցեդէին աշակերտուած առաջնորդութեամբ իրենց Տարուալիա ուսուցին: Գերերջանիկ տեառն կը հետեւէին մեծ. հ. Մանուէլ Քաջունի, Մուրաստեան վարժարանին ընդհանուր գործակալ, մեծ. հ. Ազգուանոս, միխթարեան մեծաւոր, և այլ շատ առաջնորդց: Յասուկ ամուռոյ վերայ բազմած էր վեսմ: աէր Խասատ, որ կը ներկայացնէր ընդհանուր ուսմանց նախարարը: »

« Աշակերտներէն չ. Գետրգեան, Առնենեան, Ա. Պատմանեան և Մկրեան կարգացին ճաներ, զրուած այնպիսի ոնով մի՝ որ լաւ ապագայ կը խստանայ: Ա. Ռւնենեան, չ. Գետրգեան և Զ. Խայեան գումիի ճանդիսացան, առաջնորդ թատերական մի ճշմարիտ ճանճարով, երկրորդն մի յոյժ յաջող մեներգութեամբ (Յօլօ), և շորրորդն իր արուեստագէտ մի, դաշնակի վերայ երաժշտութեան ուսուցչի հետ քառաձեռն նուազելով երկու կատրներ: Կարիքիոպուլոյ ուսուցչը՝ զաշնակի և երգի ուսուցման լաւ կերպ մ'ունի: Տարաւալիա՝ պարերգական (orchestral) երաժշտութեան ուսուցչին իւր

աշակերտաց նուազել տուաւ երեց գեղեցիկ կտորներ, որք եռանզագին ծափահարուեցան:

« Հուսկ յետոյ կարզը շքաղրամնց բաշխման եկաւ: Արժանաւորագոյն աշակերտաց համար պատրաստուած էին 5 ոսկեդէն և 15 արծաթեայ շքաղրամք, որք կը կրէին միաբանութեան նշանքը և այս վերնագիրը, կրօնք, վաստակ: Գերերջանիկ Ազարեան պատրիարք անձամբ կախեց զանոնք՝ Ս. Ղաղիկեան, Հ. Գետրգեան, Զ. Խայեան և թ. Յոհաննիսիեան աշակերտաց կրծից վերայ: ապա ընծայեց թեզանեաց համար զոյզ մի ոսկեդէն ճարմանն Ա. Ղաղիկեանին, և փողապատի ոսկեդէն զնպասեղ մի՝ Գ. Մանուէլեան աշակերտին: Միխթարեանց ընդհանրական արքա հայր՝ աէր ինքատիոն կիրեղեան՝ այս առօթիւ հաճեր էր զրկել երկու զեղցեցիկ հատորներ թագրատուացյն բանաստեղծութեանց, որք վիճակեցան Յ. Միհասեան և Մ. Պատմանեան աշակերտաց: Ընդհանուր գործակալն հ. Ա. Քաջունի իւր կողմանէ նուիրեց մի գեղեցիկ կաղամար Ն. Զարրեան աշակերտին, և կարկնի տոփ մի՝ Ե. Պոլատեանի: Այս աշակերտաց գովեցան վարժարանի տեսչէն՝ մեծ. հ. Մեսրոպ Սահակեանէ: Պատանիք լաւ նիւեր տացած էին աշխատաթեան և վարուց մասին: ի վերջ այս պարցոցական ճանդիսին՝ պէսպէս զովարար աղանգերը մատուցան հրաւիրելոց: »

« Այս վարժարան նշանաւոր վիճակ մ'ունի և արժանաւոր է խրախուսի: Մ'եծ. հ. Մեսրոպ Սէկ: ճշմարտապէս նուիրած է զիւր անձն անդր քարւոյն: և թէ մի միխթարութիւն ունի նա, և որում միայն կը նկրտի,

սրպէս կարծենք, ստուգիւ արժանաւոր անձինց ընծայելուն մէջ է ո.

Արևելան ազդարարն (Moniteur Oriental) ևս կը գտէ ի 16 յուլիսի:

« ... Բազոր հանդիսականաց վերայ տիրող ընդհանուր ազգեցութիւնը չեմ կարող աւելի լաւ բացարել՝ բայց եթէ ըստով, ամենայն ակնածութեան արժանի է : Քառորդ մի գարու մէջ, յորմէ հետու հաստատուած է այս վարժարան, անդազար զարգացեր է և յասաշաղիմեր :

« Անցեալ տարւոյ արդինքը քաջակերիչ են : մանաւանդ ի մասին զիտութեանց և օտար լեզուաց : Զարմացանք հաճութեամբ

հանդերձ այն զիւրութեան վերայ՝ որով այդ պատանիք իրենց նորհրդները կը պարուէին ոչ ժխայն զաղղիրէն, այլ և գերմանիրէն և անզգերէն լեզուաւ :

« Միով բանիւ՝ այս զպրոցական հանդէս մեզ և բոլոր հանդիսականաց թողոց գեղեցիկ յիշատակ մի, և զայս համոզումն՝ թէ Քաջկեդոնի Միկիթարեան վարժարանի ունեցած յարաճուն սքանչելի համբաւն՝ ամենայն մասամբ արզար է : Նա և ստոյգ է, թէ Միկիթարեան վարժարան կը գործածէ՝ ուսուցման զժուարին արուեստի մէջ վարժ արտաքին ընտիր օւսուցիչներ, յորս նշանաւորը են տեարքն Յուլիս Սանդոզ և Յ. Ռ. Ռուբս » :



ՍՏԱՄՈՔԱՀԱՏՈՒՄՆ

Սարդին իսկ հանդամանօթ է եթէ օրշափ պարշաւ կը յառաջադիմէ վիրաբուժութիւնը այս զիտակին զարու վերջերը, և թէ ո՞րշափ վերազանցած է քան գրծիկութեան արուեստ : Իբրև յառաջադիմութեան առաջին նշաններէն մին կը նկարագրեմք հոս ստամրահատում (Gastrostomie). որ է պիտերելի Ցէրիլլոնի : Կան հրանցներ որոնց ստուգը (cesophage) * զանազան հրանցութեամբ բոլորովին կը գոցուին, կուզեն կերակոր ուտել, առնուզ իրենց ամէն օրեայ կարևոր սննդով այլ անկարելի կըլլայ և ոչ արգանակ կրնան խմել, որով օր աւար վրայ սննդով չառնովի կը պահսի իրենց արիւնը,

կը սիհարնան, ոմէ կ'ինան, հուսկ ապա կը հասնին մահուան զուոր : Այսպիսի ցաւալի հանգամանաց մէջ անհրաժեշտ պէտք է ծակել ստամիքը և խողովակով մը հասցնել հոն լոյժ սննդարար նիւթեր, ինչպէս ստացին անզամ հրանցի մը վրայ կատարեց նշանաւորն Տէրիլլն 1888ին ՚ի Պարիս սոյն վիրաբուժին կը բերեն հրանցն որուն ստուգը գոցուած էր, և բան մը չեր կրնար ուտել, և ոչ երկու երեք կաթիլ ջոր խմել, նորա մահը մօտալուս էր :

Քաղելով Տէրիլլնի գրածէն մի քանի ժամանեցութիւնք. կը գնեմք հոս համառուսիւ թէ ինչպէս առողջացաց այս հրանցը,

* Բառ յունարէն աւօքացօ, ուղուզարանու. Թիւն է, ծօւս, փաղճն տանել, ուտել, պրուն հայերէն ամենամծից բառն է Ստուգմ նեարզային և զնդերացին զանաձև խողովակն է որ կըսկի անմիջապէս կոկորդէն (gosièr) ։ Կը հասնի մինչև ցվերին ստամբարերան, այս ցընցուլէն կամ խողովակէն կ'անցնին կերակուրք և կը : մոտնեն ստամբախ մէջ ։ Ստուգն բառը

նախնեաց զրոց մէջ գործածուած է Գր. Նիւս. Մէկն. Երգ.՝ « Ստուգն ոյ միայն իսրու են կերակոյն ասեմյոն, այլ և մանակարան ։ Վկայարանութիւնն ընդունի և գիկրակոցն մուսս արգամի և կոկորդէն ։ Մի քանի բառադիրք չեն գործածեր ստուգն այլ և կոկորդի ծակ ։ որ թարգմանութիւն է թարգերէն բառին պօդաց տէլիյի ».